

## ՎԱԼԵՆՏԻՆԱ. ԿԱԼՅՈՂԱՐԻ

### ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՍՐԲՈՅՆ ԹԵԿՂԻ ԵՒ ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹԻՒՆ Ս. ԹԱԴԵՈՍԻ ԵՒ ՍԱՆԴԻՏՈՅ ԿՈՒՍԻՒ. ՀԱՄԵՄԱՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԲՆԱԳՐԱԿԱՆ ՆԿԱՏՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ

1970 թուականին Հանդէս Ամսօրեայ-ին մէջ լոյս տեսաւ ներսէս Ակինեանին յետ մահու հրատարակած յօդուած մը<sup>1</sup>: Այս յօդուածին մէջ Ակինեանը Պատմութեան սրբոյն Թեկղի եւ Վկայաբանութեան Ս. Թադէոսի եւ Սանդիւտոյ կուսին քանի մը հատուածներ երկու սիւնակներու մէջ հրատարակեց, իրարու մօտեցնելով այն հատուածները, որոնք իր կարծիքով նմանութիւններ ունէին, այդպիսով անուղղակի կերպով նշելով, որ այդ երկու երկերուն միջեւ կապ մը կայ: Յօդուածը որեւէ մեկնաբանութիւն չի պարունակեր, հաւանաբար իր յետ մահու հրատարակության պատճառով: Հետեւաբար, կ'արժէր այս հարցը նորէն ուսումնասիրել՝ նոր համեմատութիւն մը ընելով երկու երկերուն միջեւ: Հետեւեալ տողերուն մէջ պիտի ներկայացնենք մեր ուսումնասիրութեան արդինքները: Նախ և առաջ կարեւոր է քանի մը տեղեկութիւններ յիշեցնել իրաքանչիւր երկի մասին:

#### 1. Պատմութեան սրբոյն Թեկղի յունարէն բնագիրը

Պատմութիւն սրբոյն Թեկղի կոսաի աշակերտի սուրբ առաքելոյն Պատոսի 2-րդ դարու գրուած անկանոն Պողոսի Գործ-ի մաս կը կազմէ: Պողոսի Գործ-ի ամբողջական բնագիրը չունինք. ունինք միայն քանի մը համառօտ բաժիններ կամ հատուածներ, որոնք անկախ տարածում ունեցած են ձեռագիրներուն մէջ: Մասնաւորապէս անոնցմէ են՝ Պատմութիւն սրբոյն Թեկղի, անկանոն Թուլք Կորլնթացտցն առ սուրբ առաքեալն Պողոսի հետ եւ Պողոսի վկայաբանութիւնը<sup>2</sup>, երեքն ալ հայերէն թարգմանուած են<sup>3</sup>:

<sup>1</sup> Ն. Ակինեան, «Մատենագրական հետազօտութիւններ. Վկայաբանութիւն Ս. Թադէոսի եւ Սանդիւտոյ կուսին եւ Կանոնի Թադէի». - Հանդէս Ամսօրեայ, 84 (1970), 1-34. տե՛ս նաև Հանդէս Ամսօրեայ, 83 (1969), 399-426:

<sup>2</sup> M. Testuz, «Papyrus Bodmer X. La Correspondance apocryphe des Corinthiens et de l'apôtre Paul», M. Testuz, *Papyrus Bodmer X-XII*, Genève, 1959, 30-45; M. Bonnet – R. A. Lipsius, *Acta Apostolorum Apocrypha*, 1, Leipzig, 1891 (Darmstadt, 1959), 235-272 եւ 104-117. L. Vouaux, *Les Actes de Paul et ses lettres apocryphes*, Paris, 1913, 146-228 եւ 278-314:

<sup>3</sup> Իմ պատրաստած հայերէնի նոր բննական հրատարակութիւնս լոյս պիտի տեսնէ *Corpus Christianorum. Series Apocryphorum* (CSCA) շարքին մէջ. սպասելով տե՛ս Պ. Ալիշան, վարք եւ վկայաբանութիւնք սրբոց հատընտիր քաղեալք ի ճառնարաց, 1, Վենետիկ, 1874,

Պատմութիւն սրբոյն Թեկղի կը պատմէ Պօղոսի եւ Թեկղի միջեւ հանդիպումը Իկոնիոն քաղաքը, Փոքր Ասիոյ մէջ: Թեկղը, որ Թամիրիս անունով երիտասարդի մը նշանուած էր, քրիստոնեայ կը դառնայ եւ իր կեանքը բոլորովին կը փոխէ: Աղջիկը կ'որոշէ շամուսնանալ եւ կոյս մնալ, քանի որ Պօղոսը քարոզած էր. «Երանի՛ ոյք պահեն զմարմինս իւրեանց սրբութեամբ, զի նոքա կոչեցին տաճար Աստուծոյ» (ԹՊ § 5): Այս որոշումը պատճառ կը դառնայ, որ Թամիրիս եւ ամբողջ քաղաքը զայրանան Թեկղի դէմ. ըստ Իկոնիոն քաղաքի օրէնքներուն, եւ առհասարակ, ըստ տիրող մտայնութեան, երիտասարդ աղջկան մը ճակատագիրն էր ամուսնանալ եւ տոհմային յաջորդութիւն ապահովել: Իր որոշումին պատճառով Թեկղը մահուան կը դատապարտուի, բայց Աստուծոյ հրաշագործ օգնութեամբ կը փրկուի: Պօղոսի հետ Անտիոք քաղաքը կ'երթայ, ուր երկրորդ փորձութիւն մը կը սպասէ իրեն: Հազիւ քաղաք մտած՝ Աղեքսանդր անունով ուժեղ երիտասարդ մը իր վրայ կը յարձակի: Բայց Թեկղը աւելի ուժեղ էր եւ կը յաղթէ Աղեքսանդրի: Աղեքսանդրը Անտիոք քաղաքին կարեւոր անձնաւորութիւն մը ըլլալով Թեկղը երկրորդ անգամ մահուան կը դատապարտուի, բայց երկրորդ անգամ եւս Աստուծած զինք կը փրկէ: Գրուածքին վերջաւորութեան, Թեկղը արդէն նոր դեր մը կը ստանայ. ինքն ալ, Պօղոսի պէս, առաքեալ դարձած է եւ քարոզութիւն կը կատարէ Պօղոսին կամքով: Ի հարկէ առաքեալը իր աշակերտուհին այս բառերով կը յորդորէ. «Երթ եւ ուսուչի՛ր անդ զպատուիրանս եւ զբանս Աստուծոյ» (ԹՊ § 41)<sup>4</sup>: Իբր առաքելուհի Թեկղը կ'երթայ Սելեսկիա քաղաք քարոզութիւն կատարելու համար. «Եւ անդ բազում մարդիկ լուսաւորեաց բանիւն Աստուծոյ» (ԹՊ § 43): Երկու խօսքով ահաւասիկ ամփոփուած՝ Պատմութիւն սրբոյն Թեկղի: Հայերէնը

513-531. P. Vitter, «Der apokryphe dritte Korintherbrief», *Tübinger Universitätsschriften* (1893-1894), 41-52. ♀. Չրաբեան, Անկանոն գիրք առաքելականք (Թանգարան հայկական հին և նոր դպրութեանց, 3), Վենեսալի, 1904, 57-61; տե՛ս V. Calzolari, «Il rapporto della versione armena del *Martirio di Paolo* con l'originale greco: nuovi contributi sulla base di undici testimoni inediti», V. Calzolari – A. Sirinian – B. L. Zekiyan (eds), *Bnagirk' yišatakac' / Documenta memoriae. Dall'Italia e dall'Armenia studi in onore di Gabriella Uluhogian*, Bologna, 2004, 23-43. V. Calzolari, «La transmission des textes apocryphes chrétiens ou de l'«excès joyeux de la variance»: variantes, transformations et problèmes d'édition (L'exemple du *Martyre de Paul* arménien)», A. Frey – R. Gounelle (eds), *Poussières de christianisme et de judaïsme antiques. Etudes réunies en l'honneur de Jean-Daniel Kaestli et Eric Junod* (Publications de l'Institut romand des sciences bibliques, 5), Lausanne, 2007, 129-160:

<sup>4</sup> Cf. յունակէնն բարգմանուած Հրաշը սքանչեւաց որ եղեն զինի վկալական հանդիսից սրբոյ առաքելուհին Թեկղի յաշխարհին Սուրացւոց I,2. «... որպէս եւ ընկալեալ էր զհրաման առաքելութեան...» (cf. տի՛ն ձոօտօլի՛ն չմուտեւթե՛սա). հայերէնի հրատարակութիւնը լոյս պիտի տեսնէ վերնիշեալ CSCA շարժին հատորին մէջ (տե՛ս վերը). տե՛ս նաև V. Calzolari, «Un nouveau texte arménien sur Thècle : les *Prodiges de Thècle* (Présentation et analyse linguistique)», *Revue des Études Arméniennes* 26 (1996-1997), 249-271:

ասորերէն հնագոյն թարգմանութենէ թարգմանուած է, որ իր կարգին յունարէն բնագրին մը թարգմանութիւնն է: Այս հայերէն թարգմանութիւնը կը գտնուի աւելի քան 20 հին ճառընտիրներու մէջ, մեծ մասամբ Երեւանի Մատենադարանին մէջ: Անոր լայն տարածումը իր կարեւորութեան ապացոյցն է:

## 2. Վկայաբանութիւն Ա. Թաղէսոսի եւ Սանդիստոյ կուսին

Վկայաբանութիւն Ա. Թաղէսոսի եւ Սանդիստոյ կուսին<sup>5</sup> կը պատմէ Թաղէսոսի քարոզութիւնը Հայաստանի մէջ: Երկի սկիզբը բացալու կերպով կը հաստատէ, որ Հայաստանը Թաղէսոսի վիճակն է:

§ 2 «Եւ վիճակեաց զամենայն Հայաստան ազգս. զի նա էր քարոզ բանին կենաց, եւ յառաջընծայ ի հանդէս մարտիրոսական պսակին. ... զի առաքեցաւ յամենափրկչէն մերմէ Յիսուսէ Քրիստոսէ, յետ համբառնալոյ Տեառն յերկինս ... իսկ այս սուրբ առաքեալս էր լցեալ լուսեղէն խորհրդով, վիճակեալ Հայաստան ազգիս» (էջ 11.1-4, 6-9, 16-19)<sup>6</sup>:

Նարունակութեան մէջ կը պատմուի Թաղէսոսի քարոզութիւնը ոչ Հայաստան, այլ նախ եւ առաջ Եղեսիա (Աւոհա), Աբգար թագաւորին մօտ (ԹՎ. § 3): Այս մասը ասորերէնէ թարգմանուած հայերէն Արքարու Թուլթ-ի (BHO 9) ամփոփում մըն է: Այնուհետեւ առաքեալլ կ'աճապարէ հասնելու առաքելութեան իր բուն վիճակը, այսինքն՝ Հայաստան.

§ 4 «Եւ ինքն սուրբ առաքեալն առնոյր զաշակերտսն եւ փութով հասանէր յաշխարհն Հայոց, առ թագաւորբ Սանատրուկ, ի գաւառին Արտազ, ի քաղաքագեւղն Շաւարշան...» (էջ 13, 4-9):

Թաղէսոսի հոգատարութիւնը առաքելութեան իր վիճակին հանդէպ յաճախակի յիշուած է տեքստին մէջ.

§ 25 (cf. § 29) «Տէր Յիսուս Քրիստոս, մի՛ թողուր ի ձեռանէ զսակաւ ժողովուրդս քո, որ փարին զինեւ, եւ պահեա սուրբ աշով քո» (էջ 49, 9-12):

§ 13 «Տէր իմ եւ Աստուած իմ, ողորմեա՛ ինձ. եւ մի՛ թողուր զսոսա որք հաւատացին ի սուրբ անունդ քո, եւ յետ մահուն իմոյ պահեա՛ զնոսա աջով քով. եւ մի՛ թողուր զվիճակս քո զայս, զոր շնորհեցեր ինձ տէր իմ. [...] եւ վիճակեա՛ զսոսա վերստին վիճակաւն ի լոյս աստուածութեանդ քո. եւ արա զսո-

<sup>5</sup> «Վկայաբանութիւն Թաղէսոսի առաքելոյն բարոզութեան եւ զալստեան ի Հայս եւ կատարմանն որ ի Քրիստոսի», Առիկոք Հայկականք, 8, Վենետիկ, 1853, 9-58. ան նաև V. Calzolari, «Le Martyre de Thaddée», P. Geoltrain – J.-D. Kaestli (eds), *Ecrits apocryphes chrétiens (Bibliothèque de la Pléiade)*, Paris, 2005, 669-696; V. Calzolari, *Les apôtres Thaddée et Barthélémy. Aux origines du christianisme arménien* (Apocryphes, 13), Turnhout, 2011, 51-88. V. Calzolari, «“Je ferai d'eux mon propre peuple”: les Arméniens en tant que peuple élu selon la littérature apocryphe chrétienne en langue arménienne», *Revue d'Histoire et de Philosophie Religieuses* 90 (2010), 179-197:

<sup>6</sup> Հոս եւ այլուր տեխսար կը մէջբերեմ Ալիշանի հրատարակութեան համեմատ (տե՛ս վերը):

սա ժողովուրդ յաւիտենական, եւ երկնաւոր գաւթին ծնունդք. զի միաբան փառաւորեսցեն զսուրբ աստուածութիւն անուշահոտ վարուք իւրեանց» (էջ 30, 12-18; 26-31,7):

Թաղէոսի աղօթքները ի զուր չեն. Տէրը ոչ միայն կը խօստանայ, որ Հայաստանը պիտի չձգէ, այլեւ կ'ապահովեցնէ, որ հայերը իր սեփական ժողովուրդը պիտի դառնան, այսինքն՝ ընտրուած ժողովուրդ մը.

§ 13 «Լուայ աղաշանաց քոց, ոչ թողից զհաւատացեալս ի ձեռաց իմոց մինչեւ ի վախճան աշխարհի, եւ ոչ զվիճակ բամնի քո. այլ փութով կատարեցից զկամս քո, եւ դրոշմեցից զդոսա ի գունդ աստուածութեան իմոյ, եւ արարից զդոսա ի գունդ լուսոյ աստուածութեան իմոյ. Եւ արարից զդոսա ինձ ժողովուրդ սեփհական, եւ տաց զաւետիս իմ ի միտս նոցա, եւ արարից փախատական զշար գազանն ի դոցանէ, եւ պարսպեցից զդոսա յուսով աստուածութեան իմոյ: Հայեցայց ի դոսա ե ողորմեցայց դոցա. եւ դու խնդա եւ ուրախ լեր» (էջ 31, 8-23):

Կարեւոր է նկատել, որ ըստ մեր մեկնաբանութեան, Թաղէոսի Վկայաբանութեան հեղինակը իր երկով կ'ուզէ շեշտել Հայ եկեղեցւոյ առաքելական ծագման աւանդութիւնը, ինչպէս ուրիշներ ալ արդարօրէն դիտել տուած են ժամանակին<sup>7</sup>: Սոյն երկը նպատակ ունի նաեւ ցոյց տալ, որ առաքեալին աւետարանման շնորհիւ հայերը նոր վիճակ մը ստացան եւ բոլորովին մաս կը կազմեն նախախնամական ծրագրին: Ծանօթ է, որ այդ նոյն գաղափարը կը գտնուի հին հայկական պատմագրութեան մէջ ալ<sup>8</sup>. այս յատուկ նմանութիւնը հաստատելէ ետք, կրնանք ենթագրել, որ Թաղէոսի Վկայաբանութիւնն ալ ուղղակի հայերէն գրուած երկ մըն է<sup>9</sup>, եւ ոչ պարզ թարգմանութիւն մը<sup>10</sup>: Պէտք չէ մոռնալ, որ հայերուն համար այս երկը անկանոն երկ մը չէ, այլ պատմագրական երկ մը, ուր հայոց պատմութեան քանի մը կարեւոր դէպքեր արձանագրուած են<sup>11</sup>:

<sup>7</sup> M. van Esbroeck, «Le roi Sanatrouk et l'apôtre Thaddée», *Revue des Études Arméniennes*, 9 (1972), 241-283; M. van Esbroeck, «L'apôtre Thaddée et le roi Sanatruk», dans M. Nordio – B. L. Zekian (eds), *Atti del II Simposio Internazionale "Armenia-Assiria". Istituzioni e poteri all'epoca Il-Khanide* (Venezia, 30 maggio - 2 giugno 1984), Venise, s. d. [1988], 83-106:

<sup>8</sup> J.-P. Mahé, «Entre Moïse et Mahomet: réflexions sur l'historiographie arménienne», *Revue des Etudes Arméniennes*, 23 (1992), 121-153. V. Calzolari, «La citation du Ps 78 [77], 5-8 dans l'épilogue de l'*Histoire de l'Arménie d'Agathange*», *Revue des Etudes Arméniennes*, 29 (2003-2004), 9-27:

<sup>9</sup> V. Calzolari, *Les apôtres Thaddée et Barthélémy*, Վերը, ծանօթագրութիւն 5, 43-44:

<sup>10</sup> Թաղէոսի վկայաբանութեան բնագրին ծագումը vexata quaestio, այսինքն՝ բարդ խնդիր մըն է. այս մասին տես Ն. Ալինեան, «Մատենագրական հետեզօտութիւններ. Վկայաբանութիւն Ս. Թաղէոսի և Սանդիխասոյ կուտին եւ Կանոնի Թաղի». - Հանդէս Ամսօրեալ, 83 (1969), 399-426 (տարբեր ենթադրութիւններու համադրութիւն):

<sup>11</sup> Տես օրինակ Փատոսի Բուզանդացայ Պատմութիւն Հայոց I, 1:

**Յ. Պատմութեան սրբոյն Թեկղի եւ Վկայաբանութեան Ա. Թագէոսի եւ Սանդիստոյ կուսին Համատեսութիւնը ըստ Ներսէս Ալինեանի**

Ստորեւ վերատպուած է Պատմութեան սրբոյն Թեկղի եւ Վկայաբանութեան Ա. Թագէոսի եւ Սանդիստոյ կուսին միշեւ Ներսէս Ալինեանի ստեղծած համատեսութիւնը: Ինչպէս արդէն նշեցինք, որեւէ մեկնաբանութիւն չ'ընկերանար իրեն:

Պատմութիւն սրբոյն Թեկղի (=ՊԹ) <sup>12</sup>	Թագէոսի վկայաբանութիւն (=ԹՎ)
<p>1. Իբրեւ եկեալ երթայր Պաւղոս յիկոնիոն քաղաք ... 5. Եւ իբրեւ եմուտ Պաւղոս ի տուն Անեսիփորայ՝ ...: Աստոեաւ Պաւղոս եւ սկսաւ խաւսել զբանն Աստուծոյ ... 7. Եւ մինչ Պաւղոս զայս ամենայն զմեծամեծս Աստուծոյ խաւսէր ի մէջ առ անին Անեսիփորայ, Թեկղ անուն կոյս մի գուստոր Թեկղեայ՝ զոր խաւսեալ էր առն ումեմն, որում անուն էր Թեմերոս, եկեալ նստէր առ պատուհանի միոց, որ մերձ էր ի տանիս նոցա, եւ լսէր զբանն Պաւղոսի, զոր խաւսէր վասն սրբութեան. Եւ ամենելին ոչ մեկնէր ի պատուհանէ անտի. զտիւ եւ զգիշեր լսէր զաղաւթսն Պաւղոսի եւ զարմանայր ընդ հաւատս նորա.</p> <p>8. ... Ես ընդ այս զարմացեալ եմ, թէ զիա՞րդ կոյսք իմաստունք այնպէս վաղվաղակի զհետ երթան շարաշար եւ պատիր բանից: ... 9. Եւ Թեկղ եւս պատեցաւ զնովաւ իբրեւ զագրն զոստայնիւ եւ ըմբոնեցաւ ի նոր իմն ցանկութեան ...:</p> <p>18. Եւ Թեկղ ի նմին գիշերի... շոգաւ նստաւ առ ոտսն Պաւղոսի եւ լսէր ի նմանէ զմեծամեծս Աստուծոյ: Եւ Պաւղոս ոչինչ էր տրտում, այլ համարձակ յայտնի զամենեսեան որ էին առ նմա՛ուրախ առնէր պատուիրանաւսն Աստուծոյ. Եւ Թեկղ մեծաւ ուրախութեամբ</p>	<p>4. Եւ ինքն սուրբ առաքեալն... հասանէր յաշխարն Հայոց առ թագաւորն Սանատրուկ... յապարանս արքունի... Եւ քարոզէր անդ զբանն կենաց: ... եկեալք բազումք յարքունական դրանէն առ սուրբ առաքեալն, լսէին ի նմանէ զքաղցրաբարբառ քարոզութիւն աւետարանին ...: Եւ տեսեալ զամենայն սքանչելիս բազումք հաւատացին ի Քրիստոս (էջ 13):</p> <p>5. Յայնժամ եկեալ գուստոր թագաւորին, որում անուն էր Սանդուխտ, որ էր ի տիոց աղայ, գեղեցիկ տեսլեամբ եւ վայելուշ երեսօք, որ ոչ գտանէր համեմատ նմա ի վերայ երկրի: Եւ հասեալ ի գիշերի առ սուրբ առաքեալն լսէր ի նմանէ զբանն քարոզութեան, ... Եւ անկանէր առաջի սուրբ ոտից նորա, եւ արտասուօք համբուրէր, եւ ուսանէր ի նմանէ զբազում աւուրս. Եւ ոչ թողոյր զնա զտիւ եւ զգիշեր, եւ այնպէս միացեալ բեւեռէր ի սէրն Քրիստոսի Աստուծոյ մերոյ (էջ 14):</p> <p>Եւ տեսեալ... առաքելոյն զշերմեռանդն գութ սիրոյ նորա առ Քրիստոս, առեալ մկրտէր զնա յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն սրբոյ: Եւ եղեւ նշան լուսեղէն յերկնից ի վերայ սրբոյ կուսին, եւ ի մէջ լուսոյն ձայն երկնաւոր զուարթնոցն (էջ 14): 7. ... Եւ եկեալ առ սուրբն Սան-</p>

<sup>12</sup> Տե՛ս Վերը, ծանօթագրութիւն 3:

<p>համբուրէր զկապանս եւ զշղթայսն գոտիցն եւ զձեռացն Պաւղոսի:</p> <p><b>34.</b> ... իբրեւ ետես թեկդ թէ բազում զազանս արձակեն նմա, տարածեաց զձեռս իւր եւ կայր յաղաւթս. եւ իբրեւ կատարեաց զաղաւթսն՝ դարձաւ յետո եւ ետես գուբ մի լի ջրով եւ ասէ. Ահա այսուհետեւ ժամանակ է մկրտելով: Ամբարձ զձեռս իւր եւ ասէ. Յանուն Յիսուսի Քրիստոսի, ահա այսաւը զետին աւրն մկրտիմ ... եւ դատաւորն եւս իբրեւ ետես զնա՝ ելաց եթէ զայդպիսի գեղ վայելու ուտիցեն զազանքն որ են ի ջուրն. եւ թեկդ դիմեաց վաղվաղակի եւ էջ ի ջուրն, եւ գազանքն որ էին անդ, իբրեւ տեսին զփայլակն հրոյն՝ սատակեցան եւ կային ի վերայ ջուրցն եւ գային շուրջ զնովաւ, եւ ի վերայ նորա եղեւ հավանի ամպ փայլատականց, այնպէս զի ոչ երեւելով երեւէր թեկդ թէ մերկ իցէ:</p>	<p>դուխտ համբուրեաց զկապանս նորա եւ ասէ ցնա. Երանի է քեզ դուստր երկնաւոր թագաւորին, եւ զօրացուցեալ զնոսաբանիւք սուրբ աւետարանին ի սէրն Քրիստոսի, նշանեաց լուռ կալ եւ աղօթել: Եւ ինքն տարածեալ զձեռս իւր յերկինս ասէ. Գոհանամ զքէն Տէր իմ... հայեաց ալժմ յերկնից... յաղախին քռ Սանդուխտ, որ ետ զտղայութիւն իւր քեզ. արդ պահես զսա տէր իմ, եւ զօրացո՛ ի պատերազմիս (Էջ 17-18):</p>
<p><b>23.</b> Եկն ընդ նմա թեկդ ի տուն պատանւոյն եւ եմուտ եկաց առ Պաւղոսի, եւ եգիտ զնա զի կայր ի ծունը, աղաչէր եւ ասէր. <b>24.</b> Հայր մեր որ յերկինսդ ես, խնդրեմ ի քէն զի մի մերձեսցի հուրն ի թեկդ, այլ շիշո զնա ի նմանէ, զի քո է: Եւ թեկդ կայր յետոյ նորա, երաց զբերան իւր եւ ասէ. Հայր՝ որ արարեր զերկինս եւ զերկիր, դու ես հայր Սրբոյն, գոհանամ զքէն վասն որոյ արարեր ընդ իս, եւ կեցուցեր զիս զի տեսից զՊաւղոս:</p>	<p><b>12.</b> Եւ տեսեալ զսուրբ առաքեալն զի աղօթէր եւ լոյս մեծ ի վերայ նորա, զահի հարեալ սուրբն Սանդուխտ՝ արկանէր ի վերայ երեսաց իւրոց արտասուօք եւ համբուրէէր զգարշապարս առնն Աստուծոյ եւ ասէր. Տէր իմ եւ Հայր, որ գտեր զիս զմոլորեալս, եւ ծանուցեր ինձ զերկնաւոր զՏէրն իմ զծիսուս Քրիստոս զմիածին որդին, այժմ աղօթեա վասն իմ եւ օրհնեա զիս, զի եւ ես փութացեալ հասից ընկերաց իմոց, եւ եղէց արժանի տեսանել զՏէրն զՔրիստոս քեւ հանդերձ:</p>
<p>Յարեաւ Պաւղոս եւ ետես զնա. պատասխանի ետ եւ ասէ. Աստուած սրտագէտ, Հայր Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, գոհանամ զքէն, զի վասն որոյ խնդրեցի՝ հաներ ի հրոյն, եւ ետուր ինձ</p>	<p>եւ տեսեալ սուրբ առեքելոյն զարտասուս սրբոյ կուսին Սանդուխտոյ, եւ զշերմեռանդն գութ սիրոյ նորա առ Քրիստոս, եւ ասէր. Երանի է քեզ դուստր երկնաւոր թագաւորին, համբերեա աստ ժա-</p>

<p>տեսանել զնա, եւ սոցա որ ընդ իս են. միայն ի քո ձեռս է փրկել յամենայն վշտաց որ փառաւորեն զանուն քո յափտեան: 25. Եւ Պաւղոս ցնծայր եւ ուրախ էր հանդերձ ամենեքումբք որ ընդ նմայն էին: Եւ երեր նոցա պատանեակն հինգ նկանակ հաց եւ խաւարտ եւ աղ եւ ջուր, եւ ուրախ լինէին ի սուրբ գործան Քրիստոսի: Եւ ասէ Թեկղ ցՊաւղոս. Փոքրեցից գհերս իմ եւ եկից զկնի քո ուր եւ դու երթիցես: Ասէ ցնա Պաւղոս. Պատերազմ սաստիկ է, եւ դու կին գեղեցիկ ես, գուցէ այլ փորձութիւն գայցէ ի վերայ քո չար եւս քան զառաշինն, եւ ոչ կարիցես համբերել: Ասէ Թեկղ ցՊաւղոս. Միայն զգրոշմն Քրիստոսի տուր ինձ, եւ փորձութիւն առ իս ոչ մերձենայ: Ասէ Պաւղոս ցԹեկղ. Երկայնամիտ լեր եւ առցես զոր ինչ խնդրեսդ:</p>	<p>մանակ, եւ այժմ տեսանես զլոյսն ամենայն<sup>13</sup> արարածոց: Քաջալերէր եւ զայլ հաւատացեալն սուրբ բանիւ աւետարանին եւ ասէր. Պինդ կացէք, զի այժմ առնուր զլուսեղչն պսակն: Եւ կատարեալ զխոսսն մատուցին առաջի հաց. եւ առեալ գհացն օրհեաց եւ ետ սրբոյն Սանդիստոյ եւ ընկերացն. Ճաշակեաց սակաւիկ մի եւ ինքն. եւ իբրեւ յարեան՝ օրհնեցին եւ զոհացան զսուրբ երրորդութենէն (Էջ 27-28): 13. ... պահեա եւ զտղայս զայս Սանդուխտ, զի է սուրբ կուսութեամբ. եւ տուր համբերութիւն սմա պատերազմել գհանդէս մարտիրոսական ընթացիցն, եւ առնուր զպսակն լուսոյ ի գլուխ իւր (Էջ 29):</p>
<p>17. ... Իբրեւ զայս բանս լուսաւ դատաւորն, հրաման ետ զի նովին կապանաւք երթիցէ ի բանան, մինչեւ եղիցի տեղի լսել նմա բարւոք: ... 28. Իբրեւ մտին գազանքն ի թէատրոնն, եկին գթէեկղ տանել ի տանէն Տրիփոնեայ, տարան ի թէատրոնն եւ մերկացուցին զնա, արկին առիգած կտակի եւ կացուցին զնա մերկ: Եւ արձակեցին նմա մատակ առիւծ մի մեծ. ... եկն մատակ առիւծն եւ սկասաւ լեզուր զթէեկղ, 35. ... Ել բոց հրատին եւ այրեաց զկապանն որով կապեալ էին զոտսն Թեկղի:</p>	<p>28. Յայնժամ սրտմտեալ թագաւորն ասէ. Ոչ է պարտ առնս այսմիկ կեալ. Եւ տարեալ զսուրբն Թագէոս կապանօք արգելին ի դղեակ պարսպին (բերդին), ուր էին մարդակեր գազանքն: Իբրեւ արձակեցին երկու առեւծք, եւ եկեալ անկանէին առ ոտսն եւ լեզուին զհողաթափսն ոտից սրբոյն, եւ ոռնային քծնելով: Եւ սրբոյն աղօթեալ լուծան կապանք իւր (Էջ 51-52):</p>
<p>21. ... Եւ տայր վճիռ զի այրեսցի հրով ի մէջ թէատրոնին: 22. ... Ժողովէին զփայտն եւ բուռն հարկանէին զնմանէ երիտասարդքն՝ զի ելցէ կացցէ ի վերայ հրոյն բորբոքելոյ. Եւ Թեկղ առ ժամայն</p>	<p>28. Իսկ անօրէն թագաւորն առաւել գրգռեալ ի շարէն հրամայեաց լուցանել հնոց հրոյ եւ բորբոքեցին յոյժ, եւ արկին զսուրբ առաքեալն կապանօք ի ներքս: Եւ նա աղօթեալ ասէր. Տէր Յիսուս Քրիս-</p>

<sup>13</sup> Ակինեան չիք ամենայն:

<p>ելանէր կայր ի վերայ հրոյն եւ զձեռս իւր տարածէր ի նմանութիւն խաշափայտին: Եւ իբրև ելանէր դիզանէր բոց հրոյն բորբոքելոյ, եւ մազ մի ի հերաց նորա ոչ խանձէր, զի գթացաւ հոգին Աստուծոյ եւ ձայն գոշման ելանէր յերկրէ, եւ մամպ ցաւղագին հովանի լինէր ի վերայ նորա, եւ կարկուտ եւ անձրեւ սաստիկ յերկիր հեղոյր. եւ բազումք ի մարդկանէն որ նստէին եւ հայէին՝ սատակէին եւ հուրն շիշաւ եւ թեկդ ապրեցաւ:</p>	<p>տոս հաս ինձ յօգնականութիւն. եւ ել յանկարծակի հողմ ուժգին ամպախառն ցողով, եւ առ գնուցն հրախառն եւ արկ զանօրէն բարբարոսօքն: Եւ ահ երկնաւոր ձայնիցն կորոյս գամենեսեան: Իսկ թագաւորն փախստական անկաւ յապարանս իւր, եւ չար հիւանդութեամբ վարանեալ կայր ի տարակուսի (Էջ 52):</p>
--	---

#### 4. Մեկնաբանութիւն

##### 4.1. Թեկդի եւ Սանդուխտի հանդիպումը Պօղոսի եւ Թադէոսի հետ

Ակինեանը նախ եւ առաջ մօտեցուց Պօղոսի հկոնիոն քաղաք գալուստի եւ Թադէոսի հաւարշան գալուստի դիպուածները (ԹՓ § 1 եւ § 5; cf. ԹՎ § 4): Այս երկու հաստուածներուն միջեւ էական կապ գոյութիւն չունի սակայն: Այս դրուագներէն ետք Ակինեանը մօտեցուց երկու ուրիշ դրուագներ, ուր առաջին անգամ ըլլալով նշուած են առաքեալներուն աշակերտուհիները՝ Թեկդ եւ Սանդուխտ. տե՛ս օրինակ կարճառուութեամբ՝ «Թեկդ եկեալ նստէր առ պատուհանի միոց որ մերձ էր ի տանիս նոցա, եւ լսէր զբանսն Պաւղոսի զոր խաւսէր վասն սրբութեան» (ԹՓ § 7-9), cf. «(Սանդուխտ) եկեալ ... հասեալ ի գիշերի առ սուրբ առաքեալն՝ լսէր ի նմանէ զբանն քարոզութեան» (ԹՎ § 5): Թադէոսի Վկայաբանութեան մէջ կը կարդանք, որ Սանդուխտը «զտիւ եւ զգիշեր» կը մնայ առաքելոյ մօտ, ինչպէս Թեկդը «զտիւ եւ զգիշեր» պատուհանին մօտ կը մնայ Պօղոսի քարոզութեան մտիկ ընելու համար: Այս կացութիւնը («զտիւ եւ զգիշեր» առաքեալին մօտ մնալը) ընդհանուր տեղի (topos) մըն է, որ շատ յաճախ կը գտնուի անկանոն երկերուն մէջ (տե՛ս օրինակ՝ Գործ Անդրէի, ուր եղբայրները նուրդ կալ իմէրօաց «զտիւ եւ զգիշեր» կը մնան Անդրէի մօտ, cf. Գործ Անդրէի VIII, 5, X, 5-6, XIII, 1-2, XXIII, 18. տե՛ս նաև Գործ Պօղոսի, IX, 16 եւ IX, 18): Կարելի է համեմատել նաև երկու դրուագներ, որոնք փոխադարձաբար Թադէոսի Վկայաբանութեան 5-րդ պարբերութեան եւ Պատմութեան Թեկդի 18-րդ պարբերութեան կը պատկանին. Պատմութեան Թեկդի 18-րդ պարբերութեան մէջ կը կարդանք, որ Թեկդը «...շոգաւ նստաւ առ ոտսն Պաւղոսի եւ ... մեծաւ ուրախութեամբ համբուրէր զկապանս եւ զշղթայսն զոտիցն եւ զձեռացն Պաւղոսի», ինչպէս Թադէոսի Վկայաբանութեան 5-րդ պարբերութեան մէջ գրուած է, որ Սանդուխտը «անկանէր առաջի սուրբ ոտից նորա, եւ արտասուօք համբուրէր»: Հե-

տաքրրական է նկատել, որ նման կացութիւն կը գտնուի Թադէոսի Վկայաբանութեան 7-րդ պարբերութեան մէջ ալ, բայց ընդհակառակը. ի հարկէ Թադէոսն է, որ Սանդուխտի շղթաները կը համբուրէ. «...եւ եկեալ առ սուրբն Սանդուխտ համբուրեաց զկապանս նորա...»: Նկատենք նաեւ, որ Թադէոսի Վկայաբանութեան 12-րդ պարբերութեան մէջ, «սուրբն Սանդուխտ արկանէր ի վերայ երեսաց իւրոց արտասուօք եւ համբուրէր զգարշապարս առնն Աստուծոյ»:

#### 4.2. Թեկղի եւ Սանդուխտի կրկին նահատակութիւնը

Երկու երկերուն մէջ հնարաւոր է մօտեցնել քանի մը ուրիշ հատուածներ կամ կացութիւններ, եւ ի միջի այլոց հետեւեալները. Թեկղի նման (ԹՊ § 22, cf. ԹՊ § 28), Սանդուխտն ալ (ԹՎ § 17, cf. ԹՎ § 23) երկու անգամ մահուան դատապարտուած է: Երկու գրուածքներուն մէջ ալ, առաքելոյ աշակերտուհին է, որ դատապարտուած է նախ եւ առաջ, մինչ ընդհանրապէս անկանոն առաքելական գրուածքներուն մէջ առաքեալն է, որ դատապարտուած է առաջինը<sup>14</sup>:

Երկու երկերուն մէջ՝ երկու սրբուհիները դապատարտուած են նախ կրակով մեռնիլ եւ երկուքն ալ փրկուած են հրաշքով, նոյնիսկ եթէ տարբեր ձեւով. Թեկղի նահատակութեան ընթացքին՝ «...ձայն գոշման ելանէր յերկրէ, եւ ամպ ցաւղագին հովանի լինէր ի վերայ նորա, եւ կարկուտ եւ անձրեւ սաստիկ յերկիր հեղոյր. եւ բազումք ի մարդկանէն որ նատէին եւ հայէին՝ սաստակէին եւ հուրն շիշաւ եւ Թեկղա ապրեցաւ» (ԹՊ § 22), մինչ Սանդուխտի նահատակութեան ատեն՝ «եղեւ շարժում, եւ ծագեաց լոյս յերկնից, եւ եղեւ ձայն որ ասէր. “Քաջալերեաց դուստր իմ, զի ընդ քեզ եմ ի փրկել զքեզ”». Հատուածը կը շարունակէ պատմելով «լուծան կապանք նորա (Սանդուխտի), եւ ի լուսոյ փայլատականցն կորեաւ դահճապետն, եւ բազումք ընդ նմա...» (ԹՎ § 17)<sup>15</sup>: Թեկղի Պատմութեան 35-րդ պարբերութեան մէջ ալ, Թեկղը շղթաներէն ազատուած է հրաշքով. «...եւ զայրանային զուարակքն առ ցաւս խորանացն. եւ ել բոց հրատին եւ այրեաց զկապանսն որով կապեալ էին զոտսն Թեկղի: Յարեաւ Թեկղ եւ եկաց առ կողմանէ զուարակացն, իբրեւ թէ բնաւ ամենեւին ցաւ ինչ ոչ իցէ եղեալ նմա, եւ ոչ կապանաւք կապեալ իցէ զնա»<sup>16</sup>:

Գալով առաքեալին, կրնանք նկատել, որ Թադէոսի Վկայաբանութեան մէջ Թադէոսն ալ երկու անգամ վկայաբանութիւնը կը կրէ. Թեկղի եւ Սանդուխտի նման, ինքն ալ հրով մեռնիլ դատապարտուած է նախ եւ առաջ: Իր նահատակութեան ընթացքին, ուժգին հող մը եւ ամպախառն ցօղ մը կ'արգելեն, որ կրակը Թադէոս այրէ եւ իր մահուան տեղը կը պատճառեն «անօրէն

<sup>14</sup> Տե՛ս ստորև:

<sup>15</sup> Այդ հատուածը նշուած չէ Ակինեանին յօդուածին մէջ:

<sup>16</sup> Տե՛ս նաեւ՝ Պողոսի Գործք IX, 19 եւ ԹՎ 28 (ստորև):

բարբարոսներուն մահը» (ԹՎ ջ 28). Նոյն 28-րդ պարբերութեան մէջ, Թագէոսը երկրորդ տանջանք մը պէտք է տանի. այս նահատակութեան նկարագրութիւնը ուրիշ նմանութիւններ ունի Թեկղի նահատակութեան պատմութեան հետ, ինչպէս պիտի տեսնենք հետեւեալ տողերուն մէջ:

#### 4.3. Առիւծներուն դրուագը երկու երկին մէջ

Թեկղի Պատմութեան 28-րդ պարբերութիւնը կը պատմէ, որ Անտիոք քաղաքի թատրոնին մէջ «արձակեցին նմամատակ առիւծ մի մեծ. [...] Եկն մատակ առիւծ եւ սկսաւ լեզու զԹեկղ»: Նոյն ձեռով Թաղէոսի Վկայաբանութեան 28-րդ պարբերութեան մէջ, «Իբրեւ արձակեցին երկու առեւծք, և եկեալ անկանէին առ ոտսն և լեզուին զհողաթափսն ոտից սրբոյն, և ոռնային քծնելով»: Տեքստը կը շարունակէ պատմելով «Եւ սրբոյն աղօթեալ լուծան կապանք իւր: Եւ նշանեալ ընդդէմ առիւծուցն գնացին յիւրաքանչիւր տեղիս»: Նորէն կը գտնենք շղթաներուն հրաշքը, որ արդէն տեսանք Սանդուխտի եւ Թեկղի նահատակութեան վերաբերեալ:

#### 4.4. Տրիփոնիա եւ Զարմանդուխտ

Երկու երկերը ուրիշ նմանութիւններ ունին, որ Ակինեանը չէ նկատած: Երկուքն ալ թագաւորական ծագումով կին մը կը նշեն, որ համապատասխանաբար Սանդուխտի եւ Թեկղի հետ կապ ունի: Թեկղի Պատմութեան 27-31-րդ պարբերութիւններուն մէջ, թագաւորական ծագումով կին մը իր պաշտպանութեան տակ Թեկղ կ'առնէ. իր անունը Տրիփոնիա է (յունարէն Տրύֆառնա). «Եւ էր անդ տիկին մի թագաւորազն, մեծատուն, Տրիփոնեայ անուն, որոյ մեռեալ էր դուստր իւր» (ԹՊ ջ 27): Նահատակութենէն փրկուելէն ետք, Թեկղը Թրիփոնիան եւ ամբողջ իր տունը քրիստոնէութեան կը դարձնէ. «Եւ շոգաւ ընդ նմա Թեկղ եւ եմուտ ի տուն նորա, եւ հանգեաւ անդ աւուրս ուլթ, եւ ուսոյց Տրիփոնեայ տիկնոց զամենայն պատուիրանս Աստուծոյ: Եւ հաւատաց տիկինն յԱստուած, եւ բազումք յաղախնաց նորա. Եւ եղեւ անդ ուրախութիւն մեծ» (ԹՊ ջ 39): Նմանապէս Թաղէոսի Վկայաբանութեան 20-րդ պարբերութեան մէջ, Սանդուխտն ալ քրիստոնէութեան կը դարձնէ հարուստ եւ ազնիւ կին մը՝ Զարմանդուխտ անունով, ինքն ալ, Տրիփոնիային նման, թագաւորին մերձաւոր է. «Յայնժամ հաւատաց կին ոմն ի մեծ ազգէն ամենայն տամբ իւրով որ էր ի մերձաւորաց թագաւորին, որում անուն էր Զարմանդուխտ» (Cf. ԹՊ ջ 31 «...քանզի Տրիփոնյա տիկինն յազգէ կայսեր է...»):

Նոյնիսկ, եթէ հնարաւոր չէ ճշգրիտ բառացի մեջբերումներ գտնել, անժխտելի է սակայն, որ երկու երկերը զանազան եւ ճոխ նմանութիւններ ունին, որ ապացոյց են, թէ շատ հաւանաբար Թեկղի Պատմութեան տեքստը ծանօթ էր Թաղէոսի Վկայաբանութեան հեղինակին: Այս ենթադրութիւնը աւելի ուժեղ կ'երեւի, եթէ մտածենք, որ արդէն 5-րդ դարու Թեկղի Պատմութիւնը մեծ

ազգեցութիւն ունեցաւ ուրիշ հայերէն գրական երկերուն վրայ, եւ մասնաւորապէս Ագաթանգեղոսի Պատմութեան, ինչպէս նաև Փաւստոսի Բուզանդացւոյ Պատմութեան Հայոց վրայ<sup>17</sup>:

#### 4.5. Թեկղի եւ Սանդուխտի մկրտութիւնը

Վերջին նկատողութիւնները Թեկղի եւ Սանդուխտի մկրտութեան դրուագներուն կը վերաբերին: Եթէ երկու երկերու միջեւ զուգահեռ հատուածները շատ են. կարելի է ըսել նաեւ, որ այդ երկու մասերը քանի մը հետաքրքրական տարբերութիւններ ալ ունին երկու սուրբ կիներու ներկայացումին մէջ: Ի հարկէ Սանդուխտը անմիջապէս մկրտութիւնը կը ստանայ Թագէոս առաքելէն (ԹՎ Տ 5), մինչ Պօղոսը կը մերժէ մկրտութիւն տալ Թեկղի, որ զայն կը ինդրէ իրմէ (ԹՊ Տ 25): Թեկղը պէտք է սպասէ իր երկրորդ նահատակութեան, որուն ընթացքին մկրտութիւնը կը ստանայ առանց առաքեալի միջնորդութեան կամ, ըստ տարբեր մեկնաբանութեան մը, ինքզինք կը մկրտէ (ԹՊ Տ 34)<sup>18</sup>:

Թեկղի Պատմութեան 25-րդ պարբերութեան մէջ, Պօղոսը կը մերժէ Թեկղը մկրտել վախնալով, որ ուրիշ փորձութիւն իյնայ աղջկան վրայ՝ իր գեղեցկութեան պատճառաւ, եւ որ աղջիկը տկար ըլլայ. հետեւաբար առաքեալը Թեկղը կը հրաւիրէ համբերել («Երկայնամի՞տ լեր»): Նմանապէս Թաղէոսի Վկայաբանութեան 12-րդ եւ 13-րդ պարբերութիւններուն մէջ, Թագէոս Սանդուխտը կը հրաւիրէ համբեր ըլլալ («Համբերեա՞...») եւ Աստուծմէ կը ինդրէ որ աղջկան տայ համբերութիւնը նահատակութեան օրը սպասելով. սա է նահատակութիւնը Սանդուխտին ցանկութիւնն ու նպատակը:

Երկու երկերը «պատերազմ»-ը կը նշեն, բայց տարբեր իմաստով: Թեկղի Պատմութիւնը կը նշէ Թեկղի գեղեցկութեան կապուած պատերազմն ու

<sup>17</sup> Տե՛ս V. Calzolari, «Le sang des vierges et le plan de Dieu. Réflexions à partir de l'ancienne historiographie arménienne ancienne (V<sup>e</sup> siècle ap. J.-C.)», A. A. Nagy – F. Prescendi (eds), *Victimes au féminin*, Genève, 2011, p. 178-194 ; V. Calzolari, «De sainte Thècle à Anahit : une hypothèse d'interprétation du récit de la mort de l'empereur Valens dans les *Buzandaran Patmut'iwnk'*», N. Awde (ed.), *Armenian Perspectives. (10<sup>th</sup> Anniversary Conference of the Association Internationale des Etudes Arméniennes. SOAS, London)*, Richmond, Surrey 1997, p. 39-49, 371-377; սե՛ս նաև V. Calzolari, «The legend of St Thecla in the Armenian tradition: From Asia Minor to Tarragona through Armenia», J. W. Barrier – J. N Bremmer – T. Nicklas – A. Puig I Tarrech (ed.), *Thecla: Paul's Disciple and Saint in the East and West (Studies in Early Christian Apocrypha)*, Leuven (Երեմալի):

<sup>18</sup> ԹՊ Տ 34 ՆՄ կαιρὸς τοῦ λούσασθαι με. cf. ԹՊ Տ 40 Ἐλαβον τὸ λουτρόν, Παῦλε· ὁ γάρ σοὶ συνεργήσας εἰς τὸ εὐαγγέλιον κάμοὶ συνήργησεν εἰς τὸ λουσασθαι: Տե՛ս S. J. Davis, «A “Pauline” Defense of Women’s Right to Baptize? Intertextuality and Apostolic Authority in the *Acts of Paul*», *Journal of Early Christian Studies*, 8/3, (2000), p. 453-459. G. Dagron, *Vie et Miracles de sainte Thècle. Texte grec, traduction et commentaire (Subsidia Hagiographica*, 62), Bruxelles 1978, 40-44:

փորձութիւնը, որոնք կրնային վտանգի ենթարկել Թեկղի հաւատքը («... պատերազմ սաստիկ է, եւ դու կին գեղեցիկ ես, գուցէ այլ փորձութիւն գայցէ ի վերայ քո շար եւս քան զառաջինն, եւ ոչ կարիցես համբերել» (ԹՊ 25), մինչ Թաղէոսի Վկայարանութիւնը կը նշէ նահատակութեան մարտն ու պատերազմը («...տո՛ւր համբերութիւն սմա պատերազմել զհանդէս մարտիրոսական ընթացիցն, եւ առնուլ զպսակն լուսոյ ի գլուխ իւր» (ԹՎ չ 13. Cf. ԹՎ չ 7), «արդ պահեա՞զս Տէր իմ, եւ զօրացո՛ ի պատերազմիս»):

Երկու հատուածներուն սկիզբն ալ կարելի է համեմատել. ի հարկէ Թեկղի Պատմութիւնը (չ 25) կը պատմէ, որ Պօղոսը, Թեկղը եւ քանի մը ուրիշ հաւատացեալներ հինգ հաց կը բաժնեն եւ կ'ուտեն. այդ կացութիւնը կը յիշեցնէ Թաղէոսի Վկայարանութեան (չ 12) պատարագի հացի բաժանումը:

Ամփոփելով կարելի է եզրակացնել, որ տարբերութիւններէն զատ, մեզ հետաքրքրող երկու հատուածները նաեւ համեմատելի բազմաթիւ կէտեր ունին. այս պարագային կարելի է մտածել, որ Թեկղի Պատմութեան օրինակը մասամբ վերագրուած եւ տարբեր ենթատեքստի յարմարուած է:

#### 4.6. Թագաւորութեան կրօնքին եւ հօր հեղինակութեան դէմ Սանդուխտի հակադրութիւնը եւ Թաղէոսի մահու դատապարտութիւնը

Նկատի առնենք դարձեալ մկրտութեան դրուագը: Ինչպէս արդէն նշեցինք, երկու սուրբ կիները մկրտութիւնը կը ստանան տարբեր պայմաններով: Առաջին հայացքէն Սանդուխտ կրնայ թուիլ աւելի կարեւոր, որովհետեւ անմիջապէս իր մկրտութիւնը կը ստանայ: Պէտք է նկատել սակայն, որ ի տարբերութիւն Թեկղի՝ Սանդուխտը առաքեալէն անկախ չէ: Ընդհակառակը, Թեկղը բոլորովին պէտք չունի Պօղոսի միջնորդութեան, եւ ուղղակի աստուածային միշամտութեան շնորհիւ մկրտութիւնը կը ստանայ:

Առաքեալին անհրաժեշտ միջնորդութեան հակառակ, սկզբէն ի վեր մեծ կարեւորութիւն կը տրուի Սանդուխտին ալ: Մկրտութեան ատեն, օրինակի համար, լուսաւոր նշան մը Սանդուխտի երեսին վրայ կ'երեւի՝ իբր ընտրութեան նշան մը: Մկրտութենէն ետք Սանդուխտը հետեղհետէ աւելի կարեւորութիւն կը ստանայ: Ինքն է, օրինակ, որ հաւատքի առաջին խոստովանութիւնը կ'արտասանէ (տե՛ս ստորև, ԹՎ չ 16): Հաւատքի այս խոստովանութիւնը Սանդուխտը կ'արտասանէ (տե՛ս ստորև, ԹՎ չ 16): Հաւատքի այս խոստովանութիւնը Սանդուխտը կ'արտասանէ իր հօր առջեւ, որ, մի՛ մոռնաք, հայկական թագաւորութեան քաղաքական իշխանութիւնը եւ նախնիների հեթանոսական կրօնքը կը ներկայացնէ: Սանդուխտի յամառութիւնը – որ կը շարունակէ մերժել թագաւորութեան աստուածները – թագաւորին բարկութիւն կը պատճառէ եւ Սանդուխտը մահուան կը դատապարտուի:

Թեկղի նման, ինչպէս նաեւ Սաքսիմիղայի (տե՛ս Գործ Անդրէի), Միգդոնիայի (տե՛ս Տէրտիայի) (տե՛ս Գործ Թովմայի), Նիկանորայի (տե՛ս Գործ Փիլիպպոսի), Քսանթիպպէին (տե՛ս Գործ Պետրոսի) եւ այլն, Սանդուխտը

եւս, անկանոն գրականութեան դասական պատմողական ուրուագիծի մը կը հետեւի. ըստ այս ընդհանուր տեղիին՝ կին մը քրիստոնեա կը դառնայ եւ բարկութիւն կը պատճառէ իր ընտանիքին անդամներէն մէկուն, որ քաղաքին երեւլի կամ քաղաքական անձնաւորութիւն մըն է: Ընդհանրապէս այդ բարկութիւնը կնոջ ընտրած ժուժկալ կեանքին կապուած է, որոն հետեւանքով կինը իր ամուսինէն կամ նշանածին կը հեռանայ<sup>19</sup>: Սա է առաքեալին դատապարտումի գլխաւոր պատճառը: Այսպէս, Անդրէի Գործին մէջ Մաքսիմիլան բարկութիւն կը պատճառէ իր ամուսինին, որ Պատուա քաղաքի իշխանն է: Թեկղի պատմութեան մէջ, որ Պօղոսի Գործին մաս կը կազմէ, Թեկղը բարկութիւն կը պատճառէ իր նշանածին՝ Թամիրիսին, որ առաքեալը կը մեղադրէ դատապարտին առջեւ: Թովմայի Գործին մէջ, Տերտիան եւ Միգդոնիան իրենց ամուսիններուն՝ Մազդէի եւ Քարիսիոսի բարկութիւն կը պատճառէն: Պետրոսի Գործին մէջ, Քսանթիպպէն իր ամուսինէն կը հեռանայ բարկութիւն պատճառելով, եւ հետեւաբար Պետրոսի դատապարտութիւնը, եւ այլն: Սանդուխտ, ինքը, իր հօր բարկութիւն կը պատճառէ, որ նոյնպէս մահուան կը դատապարտէ առաքեալը: Թադէոսի Վկայաբանութեան մէջ, սակայն, բարկութեան պատճառը ժուժկալ կեանքին ընտրութիւնը չէ. անշուշտ, Սանդուխտը յաճախ «կոյս» ածականով» կոչուած է («պահեա՛ եւ զտղայս զայս Սանդուխտ, զի է սուրբ կուսութեամբ» (ԹՎ § 13. cf. ԹՎ § 23, 26, 27, և այլուր): Սակայն իր դատապարտութեան բուն պատճառը իր կուսութիւնը չէ, այլ հօրը եւ թագաւորութեան կրօնքին իր հակադրութիւնը: Նոր քրիստոնէական հաւատքին իր կապը ուժեղ է եւ ինքն ալ քարոզչական դեր կը խաղայ:

#### 4.7. Տիկին Սանդուխտի քարոզչական դերը

Իր երկրորդ եւ վերջնական նահատակութենէն առաջ վերջին օրը՝ Սանդուխտին կարեւորութիւնը կատարեալ է (ԹՎ § 23). Նոր կին դարձած է, որ Թագէոսին իր օգնութիւնը կրնայ տալ, անոր առաքելական գործունէութեան ընթացքին: Թեկղի նման՝ Սանդուխտն ալ, քարոզչական դեր կը խաղայ վերշաւորութեան: Ան կը քարոզէ, կը միսիթարէ, հաւատքի ընկերները եւ նահատակները կը խնամէ, հրաշքներ կ'ընէ, ինչպէս նաեւ քրիստոնէութեան կը դարձնէ շատ մարդիկ, եւ ի միջի այլոց Զարմանդուխտը.

ԹՎ § 19 «և միսիթարէր սուրբն Սանդուխտ զամենայն հաւատացեալսն. կերակրէր զնոսա հացիւ և զգեցուցանէր հանդերձիւ, և ոշինչ առնէր նոցա պակաս, և քարոզէր զբանն կենաց, և դարձուցանէր զբազում առնելով նշանս և սքանչելիս» (էջ 39, 23-40, 4):

<sup>19</sup> Y. Tissot, «Encratisme et Actes apocryphes», F. Bovon et al., *Les Actes apocryphes des Apôtres. Christianisme et monde païen* (Publications de la Faculté de Théologie de l'Université de Genève, 4), Genève, 1981, 109-119:

Սանատրուկ ինքն կ'անդրադառնայ, որ իր աղջիկը տարբեր է եւ որ Թագէսսէն աւելի մարդիկ քրիստոնէութեան կը գարձնէ, կամ, իր տեսակէտէն, որ «նա զամենեսեան առաւել մոլորեցուցանէ» (ԹՎ § 20, էջ 40, 18-19):

Սանդուխտին նոր դերին վերաբերեալ կարելի է աւելցնել հետեւեալ հատուածն ալ, ուր իշխանուհին իր յորդորանքները կ'ուղղէ հաւատակիցներուն. «Ասէ սուրբն Սանդուխտ մեծաբարբառ ձայնիւ ցհաւատացեալ ընկերակիցսն իր ցնծալով. “Եղբարք իմ, պիհնդ կացէք եւ զօրացարո՛ւք ի Քրիստոս...”» (ԹՎ § 15): Հետաքրքրական է նշել, որ ընդհանրապէս առաքեալն է, կամ Աստուած ինքն, որ հաւատացեալներուն կը դիմէ այդպիսի քաջալերանքներով: Ուրիշ հատուած մը կը պատմէ յետոյ այն բարեգործութիւնները, զորս Սանդուխտ կը կատարէ հաւատքի իր ընկերներուն հանդէպ.

ԹՎ § 11 «Եւ իբրեւ եղեւ գիշեր, ... յղէր ի տուն իւր սուրբն Սանդուխտ գաղտ ի հօրէն իւրմէ եւ տայր բերել բարակ կտաւս, եւ առեալ զհաւատացեալ սուրբ ընկերսն, ամփոփէր զմարմինսն նոցա, համբուրէր եւ ասէր. Երանի՛ է ձեզ, եղբարք իմ եւ քորք. որք արժանի եղէք երկնաւոր ուրախութեանցն, յիշեցէք եւ զիս զաղախինս ձեր. եւ թաղէր զնոսս մօտ յապարանս իւր, եւ տայր զգուշութիւն, զի մի ոք գիտացէ յարքունի տանէն» (էջ 26, 23-27, 11):

Իր վկայաբանութենէն ետք, Սանդուխտը, որ տեքստին մէջ արդէն յիշուած էր իբր «աղջիկ»<sup>20</sup>, հիմա կոչուած է «տիկին» անունով: Նոյն ածականը օգտագործուած է նաև սուրբ Թեկղի համար Բուզանդարան Պատմութիւնք-ին մէջ (IV, 10)<sup>21</sup>, Տիրամօր համար (օրինակ՝ Գրիգոր Նարեկացիի մօտ)<sup>22</sup> եւ, հեթանոսական ժամանակի ընթացքին, Անահիտ դիցուհիին համար՝ ըստ Ագաթանգեղոսի Պատմութեան (§ 53)<sup>23</sup>: Ահաւասիկ՝ հին Հայաստանի կրօնական գրականութեան եւ պատմութեան մեծ Տիկինները, որոնց պէտք է աւելցնել Հոփիսիմէն ալ<sup>24</sup>: Զանազան ձեւերով Թեկղը՝ անկանոն աւանդութեան առաջին վկայութին եւ առաջին առաքելուհին, մեծ ազդեցութիւն ունեցաւ հին հայկական գրականութեան զանազան հեղինակներուն վրայ, որոնք իր օրինակին հետեւեցան Հայաստանի պատմութեան ամենակարեւոր կիներուն պատկերը գծելու համար<sup>25</sup>:

<sup>20</sup> Հոփիսիմէն մասին տե՛ս Ազարանգեղոսի Պատմութիւն, § 202, 249 և այլուր:

<sup>21</sup> V. Calzolari, *De sainte Thècle à Anahit*, վերը, ծանօթագրութիւն 17, 48-49:

<sup>22</sup> J. R. Russell, *Zoroastrianism in Armenia* (Harvard Iranian Series, 5), Cambridge, MA, 1987, 251-252:

<sup>23</sup> Պարսկերէն բանն (ML 'T). տե՛ս E. Benveniste, *Titres et noms propres en iranien ancien*, Paris, 1966, 28 եւ 46-47. H. Hübschmann, *Armenische Grammatik*, 1: *Armenische Etymologie*, Leipzig, 1897 (Hildesheim – New York, 1972), 117:

<sup>24</sup> Հոփիսիմէն մասին տե՛ս Ազարանգեղոսի Պատմութիւն, § 202, 249 և այլուր:

<sup>25</sup> Այս մասին տե՛ս իմ հրատարակուելիք ուսումնասիրութիւնս CSCA շարֆին համար (վեր՝ ծանօթագրութիւն 3):

Valentina Calzolari

**The Armenian Version of the Acts of Thecla and the Martyrdom of Thaddeus and Sanduxt**

This paper deals with the question of the relationship between the Armenian version of the apocryphal *Acts of Paul and Thecla* and the Armenian *Martyrdom of Thaddeus and Sanduxt*. N. Akinean raised the hypothesis of a possible influence of the first text on the second one in an article published posthumously in *Handēs Amsōreay* in 1970. He did not give any commentary, but simply put some parallels of the two works in a synoptic presentation. A thorough analysis, on a new basis, was necessary. A comparison between the two texts allows us to establish that a few parallels identified by Akinean are not conclusive. It is nevertheless possible to confirm many other parallels, and even add some more others, which support Akinean's hypothesis. We can conclude that the author of the *Martyrdom of Thaddeus and Sanduxt* must have known the text of the *Acts of Paul and Thecla*, which enjoyed a great popularity in Armenia from the fifth century onwards. The model of the *Acts of Paul and Thecla* is particularly significant as a pattern of holiness followed by the author of the *Martyrdom of Thaddeus* in the representation of the figure of Sanduxt, who, according to this apocryphal text, was one of the disciples of the apostle and the first woman converted to Christianity in Armenia. Following the same text, she also had a role as a preacher, as Thecla did in the *Acts of Paul and Thecla*.

